

Հ Ն Չ Ա Կ

ՀԱՆԴԷՍ ՏԱՍՆՕՐԵԱՅ



Գ. ՏԱՐԻ

ԸՍՏՈՐ Ե.

1887 ՆՈՅԵՄԲԵՐ 20

ԹԻՒ 4

ԱԶԳԱՅԻՆ



ԿԸ ՏԱՆԻՆ ԿՈՐ . . .

Լցաւ ականջնիս այն գաւառներէ հասած բոթերով,
ոյք հրդեհ, աւերմունք, նժդեհութիւն, երաշտութիւն,
աղքատութիւն, սով և այլն տխուր իրողութիւններ գու-
ժեցին: Արդարև ասոնք ամեն ատեն, ամէն ուրեք եղած
են և կը լինին, և Հայ ազգն քանիցս այդ փորձութեանց
մէջէն անցած է, նիւթականի և բարոյականի այնպիսի կո-
րուստներով, որ Ազգ. պատմութեան էջերը սեւ սգանշա-
նով թողած են յաւանդութեան. բայց նաև յայդմ իսկնը-
շանակելի փառաւոր առաքինութիւն մ'ալ թողած կը գըտ-
նենք անդ, այն է թէ նմանօրինակ սև պարագայից մէջ
մեծը փոքրին, զօրաւորը տկարին յօգնութեան փութացեր
է ջանիւք այն առաքինազարդ հովուին որ իւր գլուխն
ունեցեր է, որ իւր հօտին ձախողուածոցն ներկայ գըտ-

նուեր և օրինակելի անձնուիրութեամբը զրգուեր է զնոսա
ի նպատտ և յօգնութիւն . այս է ահա եկեղեցականի մը
ուխան — պարտքը — , իսկ այն որ այս պարտաւորու-
թեանը մէջ կ'անփութանայ, վայ իրեն . . . :

Հայոց ճակատագիրն է թերևս որ Հիզրայի գլխուն
նման քանին կարեն նոր մը կը բարձրանայ առաւել սպառ-
նալից, աւելի լավիչ, զի ահա վերև գրուած դուժերուն
վրայ կրօնափոխութիւն մ'ալ դոյացաւ : Հրդեհի դէմ
հանգանակութիւն ազազակուեցաւ, որպէս զի աւերմանց
քիչ շատ դարման տարուի, նժդեհութեան դէմ, տարինե-
րէ ի վեր սորա պատճառած սղետալի հեականքն և անոր
կարելի ու հաւանական միջոցները ճարուեցան, երաշտու-
թեան, սովու և աղքատութեան դէմ հանգանակութեամբ
և արմտեաց առաքմամբ կարելի օգնութիւն մը գործադ-
րուեցաւ, և դոհութիւն Աստուծոյ, շնորհիւ Կայսերական
կառավարութեան առատագուծ խնամածութեան և բա-
րեգութ ազգայնոց յայս մը մուծաւ սրտերնիս, բայց ան-
հովիւ մնալնէն կամաց կամաց կրօնափոխութեան դիմել
պատրաստուող ազգայնոց մասին ի՞նչ հարկ տեսնուած է
ի կիր արկանել, զի առ այս ոչ հանգանակութիւնն կարող
է օգնութեան հասնիլ և ոչ անհատական օժանդակութիւնը:

Ազգային իշխանութիւնն, որ կեդրոնական դրութեամբ
կազմուած է, (ազէկ սր ապակեդրոնացումը հիմ չի բըռ-
նեց . . .) իւր ընդ իշխանութեամբ եղած առաջնորդա-
կան հեռաւոր թեմերէն մերթ ընդ մերթ կը լսէ այդ
վիթխարի բաւը:

Էր գարհուրինք, Էր շվտթինք, սա ոչ այլ ինչ է, բայց
եթէ Տունս անտէր թողոյ՞, դուրը քաց, և զասիս գողցան . . .
կամ Փողոցը քահայ, Ֆես գլխէս դարն . . . ահա էրկու ա-
մենապարզ այլ ամենիրական պարզութիւնը :

Մեր ազգային վիճակաց մէջ կա՞յ արդեօք հաս մը որու վրայ եպիսկոպոս մը ձեռնադրուած չըլլայ, (արդեօք անհօվիւ վայրերն զո՞ւրկ են իրենց վրայ եպիսկոպոս մը ձեռնադրեալ ըլլալէ) եթէ կայ, մենք աստ ի մայրաքաղաքիս այնչափ պարագն սպասողներ ունինք, որոց պարտքն է երթալ ի դուխ իրենց հօտին, որոյ համար եպիսկոպոս ձեռնադրեալ են և ոչ թէ Պօլտոյ վրայ:

«Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» կըսէ Ս. Գիրքը. ուրեմն իրենց այս սրբազան կոչման անձնապաշտութեամբ հակառակոյ ոմանց բժախնդրութիւններուն ակամջ կախելու չէ՛, յիշեցնելու է անոնց թէ ուխտած են իրր հովիւ քաջ իրենց յանձնուած հօտին համար կեանքերնին իսկ զոհել, ուստի երթալիք տեղերնուն օդը, ջուրը և հացը հիմա նկատարութեան չեն կրնար առնուլ, այլ ժամանակին, այսինքն այն վիճակներուն վրայ եպիսկոպոս ձեռնադրուելէ առաջ թող մտածէին: Ասոնք կուղեն որ «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» ին վրայ յաւելցնել «եթէ սակայն զհանգիստ մարմնայ իւրոյ դտանէ» ըսայ այս ալ չըլլալի՛ք բան է . . .

Սրդ, այսպիսիներն անչարժ և անգործ հոս վար դնելն, յօգնութեան չի փութացնելն գատապարտելի թուլութիւն մ'է. եթէ առ այդ կայ խոչնդատ մը, այդչափ վե՞ր է մեր այնչափ ժողովներու կարողութենէն, եթէ է՛ թող սա ևս իբր կենսական և անսպառելի խնդիր լինի և աւելի ձեռնհասներու այն է երեսփոխանական կամ խառն համագումարի ժողովոց գրուի ի պատշաճ անօրէնութիւն, զի ԿԸ ՏԱՆԻՆ ԿՈՐ . . . :



Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի

Հ Ա Շ Ո Ւ Ա Գ Ե Տ Հ Ր Է Ա Յ Մ Ը

Անցեալ Երկուշաբթի առաւօտ ի Գ . . . դիւղն քաղաքապետութեան պաշտօնակալք հացագործի մը 25 քաշ պակաս կշռուած հացերը կառնեն կը տանին . այս արարողութեան պատահմամբ ակահատես եղող Հրէայ յաճախորդ մը պաշտօնակալաց հեռանալէն ետքը հացագործին մօտենալով կը հարցնէ .

— Եէջմիշ օլա ուստա Փօթի, նէ՞ օ , պիղիմ՝ էվէ եխէճէք էքսիք էքմէքլէռին պաշինա գաղա՞ մի եէլտի . ագտառմա՞ մի օլուեռու :

— Խայըր ծանըմ, պու կիւն պիր եաննիսլիք օլմուս տա .

— Պիլիռիմ, սէն օլլէ ատա՞մ միսին քի, էլպէթտէ եաննիշլիք օլմուշ , չունքիւ , էլ ալիշմիշ՝ խամուու էքսիք լմտութիլմիշ :

— Եօգ ծանըմ . . .

— Աղնատում, էֆէնտում , աղնատում , խիւօլանմա : Շիմտի պիղիմ սանա գա՞ջ էքմէք պօրճու մուզ վար :

— 28 էքմէք :

— Թամամ. եունտէ տօռտ էքմէքտէն՝ խափթասլնտտ էտէր 28 էքմէք . ա՛լ պագալում սանա եիրմի եէտի կոււշ :

— 27 տէյի, 28 վէրէճէքսին :

— Խագկինիզ վառ ամա՞ պու խափտա եօնտէումիշ օլտուղուն էքսիք էքմէքլէռին էսկօնթօսու էտէր գրրդ բարտ :

— Օ նա՞սիլ լաքիռտի , սէզէ կէօնտէրմիս օլաուլում էքմէքլէր թամամ իտի :

— Նէ՞ պիլէյիմ պէն , հաչան պու եուն գօմէսիօն լմարթմամիշ օլալիտի, պէլքի օ էքսիքլէրտէն պիղէ տէ եխէճէյիտի :

— Մա, քի՞մ տէմիս քի սիղէ կիտէծէյիտի .

— Գի՞մ տէմիչ քի պիղէ եիթմէյէճէյիտի , ուսթունտէ տամկասի՞ մի վառ ,

— Ծանի՞մ, իսթէ պու կիւն պիր եաննիսնիք օլմուս .

— Խազկին վառ, էլալիչիք՝ հէր եուն օլուռ եաննիչնիք :

— Հէր կիւն գոմսիօն կէլիպ թառթիեօր .

— Թառթիեօռ ամա՛՝ եունտէ պիր տէֆա թառթիեօռ . սէն եէճէ վէ եունտուզ ուչ տօռտ տէֆա էքմէք չիգառիեօրսուն, գոմէսիօնուն ալմիչ եօթուռմուչ օլտուղու էքսիք էքմէքլէրին աճիսինի սօղրաքի տէֆատա չիգառիեօրսուն,

— Գի՞մ տէմիս քի օյլէ եաբըեօրըլ .

— Օյլէ եաբմազսան նա՞սին տաեանիւսին, պանքէ՞ռ մի սին սէն պէ՛ : Սապահտան ագչամա դատար, եէճէ սապահա գատառ ֆուռունլառաա գոմէսիօ՞ն մու պէքլէմէլի քի խազկինիգտան եէլսին .

— Օ դատառ պաղիւռմա, սիմտի նէ՞ տէմէք իստէռսին .

— Տառիւմա ա՛ գուզում, սւչ սէնէ տիր սէնտէն ագսուլթա էտէաիմ, խաֆտատան խաֆտայա բառանի ալիւսին . եունտէ տօռտ էքմէքտէն օն պէչէր տիրէմ էքսիք օլսա՛՝ էատէր ալթմիչ տիրէմ, խաֆթասինտա պիր օզկա, այտա տօռտ օզկա, սէնէտէ էլլի իքի օզկա, պէնիմ եիպի եուզ մուչաէրին օլսա՛ սէնէտէ խավատան ալիւսին էլլի լիրա, Ալլախտան գօրգամա՞զ միսին սէն ա՛ մանկաֆա .

— Ակզինի պօզմա սինեօր .

— Խա՛չա էֆէնտում, աղզիմի պօզմաեօրում, իռաճօն՝ ճազ սօյլէեօրում՝

— Մա, պօյլէ եաբարսին, քիմնէտէն էքմէքալամազ սին՝

— Հաչան պէնտէ գօնու գօմչուեա սօյլէրոսէմ քի սէն էքսիք էքմէք եաբարսին, քիմնէյէ էքմէք սաթամազսին .

— Ծա՛նըմ, օյլէ սէյ օլո՞ւր մու, սանա կէլէն էքմէլէռէ հից թարթտի՞ն մու :

— Պունտան սօղրա եվտէ թէրազի գօեաճախմ, պաշկա չարէ եօգ. Բնէյէնէ՛ գալղտի. եէլէն էքմէք թարթլլաճագ, էքսիք եէլիր սէ՛ եէրի վէրէճէիզ: Տարիմա ա՛ գուզում՝ սէն պէնտէն բարայը ալտիղին վագիթ սա՛յմաեօրմուսուն քի, պէնտէ սէնին էքմէյինի թարթմաեքմ՝ պօլլէ խատէր-սէն՝ էքմէք եօնտէր:

Հացագօրծը անշուշտ մտածելով որ գործին վախճանը իրեն աննպատտ չըլլալու համար պէտք էր համակերպիլ հրէին առջարկին, ուստի 27ի տեղ 28 գահեկանը կընդունի. Հրաէան ալ երեկոյին կշառք մը առած կը վերագանայ իւր տունը, ուր յետ այնօրիկ զրկուած հացերը կը կշուռին եղեր:

ՄԱՍՆԱՒՈՐ ՀՆՈՒԱՔԻՐԱԼՈՒՐՔ ԱՌ ՀՆՉԱԿ

Գըրգ-Սգաճ

« Զմիւռնիացւոյ քաջամանօթ իշխանօ՛ք մականուանեալ լըի՞նչ գործով կ'զբաղի . »

Պարտիան. — Զբօսարանները պտակելով, օրը անցած հին լրագիրները վերցնելու և երեք ամիսը անգամ մը դանտնք ծրարելով գաւառներու մէջ գտած միամիտներու քշելու քօթախճնիւթիւնը կընէ, որոց տարեկան բաժանորդացիներ կանխիկ գանձած է:

Խիզան

« Մեր ընկերութեան գործը ի՞նչ եղաւ . »

Պարտիան. — Իխացածնուգ պէս է. թէև վաբիչ ժողովը խոստացած էր հաշուեկշիռն հրատարակել, բայց կերևի թէ սաակալիս ճտան եկած չէ. և կարծենք դալիք ալ չունի:



Բժշկական հարցաքննութեան մը մէջ .

— Կարմրախտ (հիմն) էն բռնուած հիւանդը քրտնյներու համար ի՞նչ դեղ պիտի տաս :

— Ոտքերը տաք ջուրը դնել տալով՝ ջնջուի կը խմցնեմ :

— Բայց եթէ ատով չի քրտնի ,

— Կրնակին Սպիրիտ ֆի Կամֆոր քսել կուտամ :

— Ըսենք թէ դարձեալ չի քրտնեցաւ ,

— Կալօններով տաք ջուր դնել կուտամ անկողնոյն մէջ :

— Դիցուք թէ ատով ալ չի քրտնեցաւ ,

— Այն ատեն հիւանդը հոս փոխադրել տալով ձեր քննութեանը կենթարկեմ , որով անպատճառ պիտի քրտնի ինծի պէս :

*
* *

Ի Բարիկ ոտիկանութեան պաշտօնակալ մը իր ըստօրակարգելոյն կը հարցնէ .

— Երէկ իրիկուն Շանգ-էլիզէի կողմերը տան մը մէջ մարդ մը կողոպտեր և սպաններ են, ուսկի՞ց կը յուսաս այս .

— Ա՛ . . . յանցաւորը անպատճառ բժիշկ մը ըլլալու է, որ թէ՛ ստակը առեր և թէ խեղճ մարդն սպաններ է :

*
* *

Խառնուրդի շոգենաւին մէջ.

— Եղբայր, աս ի՛նչ անտանելի վիճակ է, շահ՝ չիկայ, ստակն ալ ջուրի շպէս կերթայ . շաբաթ իրիկուն հարիւր դահեկան առի վրաս՝ կիւրակէ առաւօտ կուտ մը չի մնաց:

— Ատոր դիւրին ճամբան կայ .

— Ի՞նչպէս.

— Աւրուած հինգնոցներ գործածէ:

— Ատկէ ի՞նչ կելլայ .

— Ինչ պիտի ելլայ, որու որ տաս՝ ետ կուտայ, ստակը գրպանդ կը մնայ .

* *

Գիշերօթիկ վարժարանի մը մէջ կրթական տեսուչը վառվռուն ուսանողի մը կը հարցնէ .

— Ուտեստներէն գո՞հ էք.

— Այո՛ պարոն:

— Կերակուրները հաւասար կը բաժնե՞ն ձեզի .

— Ի՞նչպէս . . .

— Չը՞ պատահիր երբեմն որ ձեր մէջէն մէկը մեծ բաժին մը առնու և ուրիշ մը փոքր .

— Երբէք , պարոն, երբէք, արդէն բոլոր բաժինները փոքր են:

* *

Դատաւոր մը հարցուց պարտապանի մը թէ, ինչո՞ւ չես վճարեր պարտքերդ.

— Տէր իմ, թող պայմանաժամ տան ինձ որ ունեցածներս վաճառեմ և պարտքերս հատուցանեմ:

Պարտատերք միաբերան. — Սուտ կը խօսի, տէր դատաւոր, բնաւ բան մը չունի վաճառելիք:

Պարտապանը — Լսեցի՞ք տէր դատաւոր, իրենք կը վըկայեն թէ սնանկացեալ եմ:

Ասոր վրայ, գասաւսրը հրամայեց արձակել դայն :